

ՄԷՃՄՈՒՆՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ԱԼԹԱՆՃԸ—ՍԵՆԵ

(1867)

ՆՈՒՄԵՐՈ—515

1782—ՍԵՓԵՐ 17

ՀԱՅԻՐԱՆ 6

ԱԼԱԳՐԱՆԿԱ 18 ՀԱՅԻՐԱՆ

ԱՄԹԱՆԵ 6 ՀԱՅԻՐԱՆ ՍԱԼԸ

Փարս . 13 34 00—34 70
Լուսի . 14 34 1/4—34 1/3
Փարս . 15 34 40—34 45

Բուսիա իմբերաթորու Լէքսանտրո հաղորէթէրինին իւչիւնճիւ օղորճ Կրանտիւք Լէքսի . տիւնքի կիւն () տեստատան Պէօյիւք տէրէյէ վասլ օլուպ , անտէն Լիթմանէյէ կէլմիշ տիր :

Միւշարալէյհ պիր հաթթա գաւտար Լթիթանէտէ իգամէթ իտիւպ , Լգ տէնիգէ վէ օրատան () գիւանուսա Ղանարիա աւալարընա գաւտար աղիմէթ իտէճէք տիր , վէ Բէթրօպուրկա ալտէթ իտիւպ , պահրիյէ եիւզպաշըսը էքօլիթինի ալաճագ մըշ :

Բէննս հէր նէ գաւտար թէպտիլ գալմագ իսթէմիշ իսէ տէ թէրաֆը սալթանաթը Սէնիյէտէն , հագգընտա իհթիրամաթը րէսմիյէ տախի իճրա օլունաճագ տըր տէնիր :

—Սըրըր վալիսի , կէչէն ճիւմաա իրթէսի կիւնիւ թուլունա եէթիշմիշ տիր :

—Կէչէն ճիւմաա իրթէսի կիւնիւ Պրանսա , Բուսիա , Բուսիա վէ Լ

Թալիա սէֆարէթիւրի պաշ թէրճիւմանլարը Խալիճիյէ նագրըր հաղորէթէրինին սահիլ սէրայընա աղիմէթ իտիւպ , տէօրթ տէվլէթ թէրաֆընտան Կիրիտ հագգընտա պիր նօթա թագտիմ իթմիշէր տիր , պէյհիւտէ գան տէօթիւմէնին մէնի իչիւն :

Պլմէյիգ պու նօթայա նէ ճէվապ վէրիւմիշ , ֆագաթ շէյլէ իշիթիլէր քի , պու նօթանըն ճէվապը իչիւն պիր օն պէշ կիւն տահա վագըթ իւշ թէնիլմիշ :

—Բուսիա տէվլէթինին Մէրքիւր իսմինտէ գօրվէթի կէչէն ճիւմաա կիւնիւ Կիրիտէ կիթմիշ տիր :

—Թուլունա վալիսի ախշամա սապահա թուլունտա պէրլէնմէքտէ իմիշ . Լպտուլ գաւտիր տախի պիր իքի կիւն սօղրա , պուլարըն իքիսինտէ տէ պիրէր Պրանսըգ պէյլիյի կէօնտէրիւմիշ տիր :

—Պէս փատիշահը պիզգաթ Բարիսէ կիտէմէյէճէյինտէն , պիրատէրինի կէօնտէրէճէքմիշ :

—Լուլան գրալը ախշամա սապահա Լթինաւտա պէրլէնմէքտէ տիր . սէրայտա գրալիշա փիւն միւղէյէն տայրէլէր հաղըրլանմագտա տըր , վէ էսկիտէն օլան Բթթէսթան քիլիսէսի

Իշ պու Բուլանա հաթթատա իքի տէֆա . էանի սալը վէ Բէնչէմիյէ կիւնէրի նէշը օլունաճագ : Ֆիւսթը Լթիթանէտէ Մէճմուպը Հալաթիսէ ապթնաթ օլանլար իչիւն սէնէվի 30 զուրուշ վէ ալթը 30 զուրուշ տուր : Ապթնաթ օլմայանլարա սէնէվի 60 վէ ալթը պլըղըճճ զուրուշ տուր : Տաշըրալարտա , բօսթա իւճրէթի իւզէրիմիլէ օլարագ , Մէճմուպա ապթնաթ օլանլար իչիւն սէնէվի 60 ալթը պլըղը 30 զուրուշ վէ ապթնաթ օլմայան իչիւն սէնէվի 70 վէ ալթը պլըղը 40 զուրուշ տուր :

Ի՞նչ քիչիսէսինէ թահվիլ օլունմագ-
տա իմիշ :

— Ի՞նչ քիչ հիւքիւմէթի ճէնէրալ
Գէմալը Եւրոպէի կէօնտէրմիշ տիր
քի , միւմքին օլտուղու հալտէ Սադ-
սիմիլիէնին Էօմրիւնիւ գուրթարսըն :

— Սպանիա գրաւիչաւր յունիսին
20սինտէ Բարիստէ լաճագմը :

— Ի՞նչ քիչ Էլիսի միւսիւ Սէր-
թիմաթթի Զօմմա Էրթէնի կիւնիւ
Լիթանիէ մուվնսրէթ իմիշ տիր :

— Ի՞նչ քիչ հաթթա Սիօյիւքտէրէ
Էօմրիւնտա պիւր իքի ճագաթը օլ-
տուղունտան Գարաօլլար արթըրը :

— Գապուլի բաշա հաղրէթիւրի ,
խարիճիւն նէղորէթինէ վէքիլ գալա-
ճագ տըր տէնիք :

— Սինօյ էյալէթինտէ Չարաւ
պա Գապուլարնտա պիւր պէօյիւք
Էանկըն օլուպ , պիւթիւն չարըր Էան-
մը վէ գըրգ պին յիւրա գատար զա-
րար օլմուշ տուր տէնիք :

— Սպանիա Սէնիէթի հաղրէթը
Շահանէ աթիւղիւքը զէվթտէն
միւրէք քէպ օլաճագմը :

— Սիր մապէյնճի , պիւր սըր քէաթի
պի , պիւր իմամ Բոթ օրթ Էտմէր Նալթը
Իւմէրալը աղբէրիւն , ալթըրիւքաչըր
օն իքի խալտէմէ , իւշ շահագտէ , վէ
պոնկար իչիւն ալթըր խոմրէմէ , խա-
րիճիւն նաղըրը , խարիճիւն թէշի
ֆաթճըր . թէշիւմանը տիվանը
Շիւմայուն , մախտու մու հաղրէթը

սէտարէթիւնահի վէ սայըր պիւր թա-
գըմ խարիճիւն մէմուրալը , վէ էն
տէրուտու Շիւմայուն գալֆաթը Սէր-
գիս պէյ :

— Լիթանիէ Շահանէտէն Էվթէլ
մէմուրին վէ աղբէրէ երէշըր ալթը
վէրիլէճէքմը :

Ի Լ Ե Ն Ե Թ

(Ոն պէշ սէնէիք ալա Բաշա լիմա-
նը շարապը , Պէյօղլու Լէնի Շէհիր
Ճատտէսինտէ 114 Եւրոմէրօ իւն մու-
րագգամ տիւքքէանտա սաթըրը օլ-
տուղունտան , իսթէք իտէն զէվթ
թէշիքթէր Բաղպէթ պոչուրտուգըր
ըլտա , պըլ նէֆիս շարապըն Էնվէն
ֆիյաթ իւն վէրիլէճէկի խասսէթէն ի
լան օլունսր :

Գալիլի Լապիէի Դաւաթիէ ֆիյ Է-
ստէ թիւրէ :

Սուէլիֆի , Պէմրա խոճա Սարը-
յան ,

Շէքքէարըր իչինտէ Թօֆիւա-
նէլի քիթապճը Սէնէմէտ Էֆէնտի-
նին տիւքքէանտա օգճուրը պա-
շնտաքի գրաւթիլպէտէ ֆիւքըլթ
ըլունտալը . ֆիւ 5 զուրուշ :

(Սմանլըճա քիթապէթ թահսիւ-
նէ տըրըրէշ օլանկըրըն Էլինտէ Է-
ղէմ օլաճագ պիւր տէր քիթապը տըր
քի , միւլըլիֆինէ պէշիւք ճէրէֆ
օլաճագ տըր :

ՄԵՍԻՒԳԵԱԹ ՎԵՐ ԳԱԳՏ	ՃՈՒՄԱՆ ԵՐԹԵՍԻ ՀԱՂԻՐԱՆ 3			ԲԱՉԱՐ ԵՐԹԵՍԻ 5			ՍԱԼԸ 6	
	Սաղա	Էթիշ	Ալթա	Սաղա	Էթիշ	Ալթա	Սաղա	Էթիշ
Մէճիսիւն լիւր 4րդ	103 30	103 30	103 30	103 30	103 30	103 30	103 30	103 30
Տէրուսթը ումուսիլէ թահվիլ լաթը 100 նոտէն ինկիլթէ ալ իմա 440 նոտէն լիւրալը Օթմա նիլի պէշէրի ֆիւքըլթալը	36 10	37 2	37 4				36 20	36 20